

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՈՒԹԵՐ ՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 3

15 Մայիս 1897



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԵՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատր Ալի Ջառտեօի Թիւ 20

1897

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— 3 —

- 1 Տոմարական.
- 2 Ծննդոց գիրքն եւ գիտութիւն.
- 3 Ներդաշնակութիւն.
- 4 Հիւսիսային բեւեռին ձանապարհորդքն.
- 5 Մանր տեղեկութիւնք.
- 6 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔՍՅԻ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ուրբեորդ Տարի

թիւ 3

15 Մայիս 1897

Ա Ձ Դ

Պատկերիս այս տարուան առաջին թուոյն մէջ՝ էջ 3, տող 6 (վարեն), ըսուած է. Սէբեհիոսայե պարկէն Ջէջ, ուղղէ և կարգա Սէբեհիոսայե հոգադորոքին Ջէջ:

Պատմական կրկին անձերու և դէպքերու շփոթութենէ ծնած է այդ վրեպակ. որուն նպաստած է նաև փրանկ SAC բառին առաջին իմաստն:

ԽՄԲ.

Տ Ո Մ Ա Ր Ա Կ Ա Ն

Զ Ա Տ Կ Ի Մ Ի Ո Ւ Թ Ե Ա Ն Խ Ն Դ Ի Ր Ն

Կ. Պոլիս 5/17 Մայիս 96

Կ. Պոլսի Յունաց Պատրիարքն՝ «Նկեղեցական Ճշմարտութիւն» օրապրին 24 նոյեմբեր 1895 ի մէջ այսպէս կը գրէր. «Բազմահմուտ աղագեմականին հետ ամբողջ քրիստոնէութեան տոմարներու միացման խնդրոյն ըստ ամենայնի համաձայն ենք եւ փափաքող»: Ըստ այսմ իբր սկզբունք կատարելապէս ընդունուած է այս խնդիր. կը մնայ այժմ գործադրութեան կերպն եւ ժամանակն: Եղանակին նկատմամբ այդ թիրթին ըսածն ամենաճշմարիտ է, վասն զի արեւելեան Նկեղեցեաց Հայրապետներուն առհասարակ միաձայն հաւանութիւնն եւ գործակցութիւնն կարեւոր է, Իսկ ժամանակին՝ իմ կողմէս ամենէն յարմարագոյնն կը թուի 1900 դարադրուին. յորում տոմարներու

խտիրն օր մ'աւելի պիտի ըլլայ, տանուիրեք օր: Համազգային բանախօսութեամբ տումարին փոփոխութեան ուսումնական մասն ծանօթացունելով՝ այնպիսի ճշգրիտ հիմանց վրայ զետեղել թելադրեցի՝ զի մտախօս մարդն անպատճառ համոզուի: Գուցէ թէ 1900 թուականն շատ մօտ թուի, սակայն ուշադրաւ է Ռուսաստանի լրագիրներուն՝ մանաւանդ Նովոյիէ Վրէմիայի պետութեան առաջին թերթին շտապն, որ նոյն իսկ այս տարուէ հարկ եւ պատշաճ կը համարի այդ ուղղութիւնն:

Այս ըսելով բազմաթիւ կրկիրներու ուսումնական ժողովոց այս խնդրոյն կարեւոր մի մասին նկատմամբ բռնած ընթացքն կ'ուզեմ ձեզ հաղորդել, զանազան Եկեղեցիներու պետաց Զատիկի կատարման եւ անոր հետ կապակցեալ տօներու հոշակման մասին առժամանակեայ համաձայնութիւնն զիտելով:

Ա. Քրիստոնէական տօներու միութիւնն սկզբամբ ընդունուած է: Յոյն Պատրիարքարանին գործիք եւ բերան եղող լրագիրն առհասարակ քրիստոնէից համար միակ տումարի մը վրայ խօսելով միայն կրօնական կողմը կը նկատէ: Ռուսաստանի Ս. Սիւնհոգոսին լրագիրն նկատելով մի եւ նոյն տեղւոյ մէջ նոյն տօներու այլ եւ այլ թուականաւ կատարուին, եւ աստի ծագած անվայել անհամաձայնութիւնքն, որ եւ է նկատմամբ թոյլատրելի չէ կ'ըսէ: Շատ անգամ տեսած ենք Քրիստոնէից առհասարակ Զատիկ հոշակելն եւ յաջորդ տօներն միաբան տօնելն, ինչպէս՝ այս տարի, սակայն այս կերպով ոչ Եկեղեցիք իրարու հետ հաշտուած եղան եւ ոչ ազգայ շահերու վնաս, մանաւանդ թէ բարոյական եւ նիւթական շահ: Նկատենք այս տումարական տարբերութեամբ կրկին Զատիկներն, կրկին Համբարձումներ, Հոգեզարուստներ, չյիշենք կրկին Ծնունդներն եւ մնացեալ հաստատուն տօներն, յորս գործերն կը դադրին, պաշտօնեայք կը հանգչին, դպրոցներու դադարն, եւլն., որոնց վրնասն եւ դարմանն Զատիկի տօնին հաստատուն միութեանն արդիւնք պիտի ըլլայ:

Սակայն աստեղաբաշխականին հրամաններն չլսած՝ գիտութեան եւ հմտութեան համառօտ խօսքն լսենք. կրկին հին գերեզմաններու մէջ խուղարկութիւն ընելով ահա թէ ինչ գտայ:

Անշուշտ ամենքնիս ալ շատ անգամ լսած ենք եւ կամ կարդացած՝ թէ Զատիկն այժմեան հաստատութեան կանոնն Նիկիոյ հրամանն է, թէպէտ եւ այս նկատմամբ ժողովին գործերն կորսուած են: Հնութիւնն այս պահասն դարմանելու հա-

մար բացատրութիւններ եւ մեկնութիւններ գրած է , սակայն
որն է ուղիղ , քանի որ իրարու հակառակելով այս կամ այն
կէտն կը պաշտօյաննին : Բնագիրն որոշել եւ զտնել անհնարին
էր , ամենքն ալ կը խօսէին վրան , բայց ոչ ոք զիտէր , ոչ ոք
տեսած էր : Այդ բնագիրն կեցած է , եւ Կ. Պոլսի նշանաւոր
Հայրապետներէն մին է զայդ մեզի հասցունողն : Սօսք մը պատ-
մական , եւ ապա կարգանք այդ հատուածն :

Կ. Պոլսի Պատրիարք Սկոլաստիկոս Յովհաննէս վախճանե-
լով 575 ին «Յիսուն տիտղոսաց գիրք»ն թողած է մեզ , որ յոյն
եկեղեցական կանոնագրաց հիմն է : Արդ երկու ձեռագիրներու
մէջ՝ յորոց մին Աթոս լեռնէն փոխադրուեցաւ Բարիզի Ազգային
գրատունն , յն . ձեռ . յաւել . Թ . 483 , եւ միւսն չգիտեմ ուսկից՝
Վատիկանեան գրատան մէջ , 843 թիւ , յիսներորդ տիտղոսէն
յետոյ այս խօսքն ունին՝ Վասն ժամանակի Զատիկին , եւ ան-
միջապէս առաքելական կանոններու յիշատակութենէն եւ ժո-
ղովներու նկարագրէն վերջ ընդարձակ կը գրեն Զատիկի ժամա-
նակին նկատմամբ Նիկիոյ ժողովոյն գործերն : Assemani Վա-
տիկանեան ձեռագրէն քաղելով հրատարակած էր այս հատ-
ուածն . սակայն մեծ գործ մը չթուեցաւ : Բնեղիկտեան Pitra
նշանաւոր հանգուցեալ ծիրանաւորն նոյն հատուածն գտաւ Ա-
թոս լեռան ձեռագրին մէջ , եւ Assemani ի հրատարակութեան
հետ համեմատելով մտադրեց իր Spicilegium Solesmense
ծանրադին հատորներուն մէջ մացունել : Ահա ծիրանաւորին
չորրորդ հատորին մէջ Նիկիոյ ժողովոյն կամքին բացարձակ
խօսքն .

Զատիկի նկատմամբ Նիկիոյ Ս . Ժողովոյն վճիռն . « Ահա
մեծին եւ բարեպաշտին Կոստանդիանու ժամանակ՝ որ ոչ
միայն ազգին խաղաղութեան համար յիշեալ եպիսկոպոսունք
հաւաքեց այլ եւ անձամբ ներկայ ըլլալով անոնց ժողո-
վին՝ քննեց անոնց հետ Կաթողիկէ Եկեղեցոյն կարեւորն
Ս . Ժողովին մասնակցողներու միաձայն հաւանութեամբ գոր-
ծելն : Զատիկն համաձայն հաւանութեամբ առհասարակ հոջա-
կելու խնդիրն որոշելէ յետոյ՝ սոսաւ որ քրիստոնէից երեք մասն
Հոովմայեւոց եւ Աղեքսանդրացւոց սովորութեան համաձայն
կը կատարէր , եւ միայն Արեւելեան մի մասն կը հակառակէր
այդ սովորութեան : Հաճոյ թուեցաւ մեզի , մէկկի թողլով քրն-
նութիւն եւ վիճարանութիւն , որ Արեւելեան Եղբարք Հոով-
մայեւոց եւ Աղեքսանդրացւոց եւ այլոց հետ կատարեն զայդ :

որպէս զի ամենքն միաձայն եւ մի եւ նոյն օր սուրբ Զատիկին իրենց աղօթքն բարձրացունեն յերկինս : Եւ արեւելեայք որ կ'անջատէին յայլոց ստորագրեցին : Spic. Solesm. Դ. էջ 541 :

Բ. Ահա Նիկիոյ Ժողովոյն Հարց ճշմարտեւ կամքն , զոր 575 ի վախճանող Կ. Պոլսի հայրապետ մը՝ երկուքուկէս դար միայն այդ Ս. Ժողովէն յետոյ՝ վաւերաբար կը հասցունէ մեզի իր ժամանակին զորձածուող եկեղեցական կանոնադրաց կցելով ընդարձակօրէն : Այլ ո՛ւր են լուսինն, դիչերահաւասարն, հրեայքն, զորս շարունակ կը յեղյեղենք Զատիկ խնդիրն ծագելուն պէս : Ս. Ժողովը այդպիսի խնդիր չյուզեր, ընդհակառակն յայտնապէս կ'ըսէ՝ թէ ոչ միայն վիճարանութիւն չընդունիր՝ այլ եւ ոչ խնդիր կամ քննութիւն, որոչելու համար թէ որ կողմի է իրաւունքն : Եւ կը տեսնուի որ քրիստոնէից երեք մասն Հռովմայ եւ Աղեքսանդրի սովորութեան կը հետուէին, ուստի հրաման կ'արձակէ որ Արեւելեայք եւս այնպէս ընեն : Պատճառ : Որպէս զի ամենքն միաձայն եւ մի օր երկինք բարձրացունեն իրենց աղօթքն Զատիկի սուրբ օրն : Ահա իսկականն, ահա Ժողովին նպատակն, Ժողովին կամքն. իսկ լուսինն, դիչերահաւասարն, հրեայն, կամաւ անյիշատակ թողուց :

Այսպէս նշանաւոր խօսքերու եւ լուսթեան առջեւ՝ ինչ կ'ըսէք, եթէ Նիկիական սրբազան Հարք զառնային ի կեանս՝ միթէ չդոչէին պիտի, ինչ անմտութիւն՝ լուսնի՝ դիչերահաւասարի եւ հրէից հետ խաղալ : Միայնք, որչափ գայթակղութիւն, Քրիստոնէի Զատիկն իսկ անհամաձայն տեսնուի :

Գ. Այլ աստ ձեր նայուածքէն պատմական առարկութիւն կը նշմարեմ. շատ եւ երկար դարեր՝ կ'ըսէք, Քրիստոնէութիւնն միարան կը սօնէր Զատիկն , Գրիգորեան փոփոխութիւնն ծնաւ այդ խտիրն : Սակայն այս առարկութեան դէմ թողէք որ լուսն վասն զի ձեզ եւ ինձ անհամոյ է պատասխանն : Թողունք այդ անձինքն՝ զորոնք հարկ պիտի ըլլայ վրդովել՝ իրենց խաղաղութեան հանգստարանին մէջ, գոցենք անցեալ պատմութեան այդ էջն , եւ մենք յառաջգիւժութեան եւ ուղղութեան սիրով ապրինք , զի կեանքն այդ է :

Դ. Նիկիոյ Ժողովոյն կամքն մեզ ծանօթ է հիմայ. ոչ միայն ներկայ իրաց վիճակին փոփոխութեան չհակառակիր, այլ եւ կը հրամայէ եւ ճամբան ցոյց կուտայ իր օրինակաւն : Ուշ զրէք թէ ինչպէս Ս. Ժողովէն անմիջապէս յետոյ Կոստանդիանոս նամակաւ կը խօսի առ Եպիսկոպոսունս :

«Յաւալի է հրէից ըսածն՝ թէ առանց իրենց Քրիստոնէայք չեն կարող Չատիկ տօնել . . . : Չեն կարող առաջնորդ ըլլալ որ եւ իցէ խնդրոյ մէջ. եզած չի՞ որ նոյն տարւոյն մէջ երկու անգամ Չատիկ տօնեն» Կոստանդիանոս կրնար յաւելուլ , . եւ յաջորդ տարին՝ դարնային զիշերահաւասարէն հաշուելով մինչեւ միւսն՝ առանց Չատիկի Խնդրեմ կարդացէք Revue des questions historiques ի (Թիւ ԻԸ 1880 Յուլիս 1) Նիկիոյ Ժողովին մէջ Չատիկ խնդիրն վերնազիր յօղուածն, Duchesne Քահանային աշխատութիւն, որուն հետեւութիւնքն համեմատելով Նիկիոյ Ժողովին վերոյիշեալ հատուածին հետ՝ պիտի խոստովանիք թէ այս հրէական Ժողովարանին դէմ Քրիստոնէայ Եկեղեցւոյն վճիռն է :

Սակայն Նիկիոյ Ժողովն այսու բաւականացած չէ . վասն զի գիտութեան աջակցութիւնն ինքն է պահանջող : Հռոմայեցւոց եւ Աղեքսանդրացւոց սովորութիւնքն ծանօթ են . այդ հաշիւներ որով կրկին այդ Եկեղեցիք իրենց Չատիկն կը հաստատէին երբեմն՝ այո՛ երբեմն միայն կը տարուբերէին իրարմէ : Նիկիոյ Ժողովն այդ հազուադիւտ եւ դիպուածական տարբերութիւնն իսկ իսպառ ջնջել ուղելով ինչպէս վաւերագիրք կը վիպայն՝ Աղեքսանդրիոյ Եկեղեցւոյն կը յանձնէ , որպէս զի իր մեծահոգակ աստղաբաշխներուն ձեռամբ ամեն տարի Չատիկն դանայ եւ հազորդէ : Հռոմայ Եկեղեցւոյն, որ ըստ կարգին հազորդէ այլոց : Այս է Սուրբ Լեւոնի առ Մարկիանոս Կայսր գրածն .

«Նիկիոյ սուրբ Հարք Չատիկ կատարման նկատմամբ ամեն անսակ անհամաձայնութիւն բառնալ ուղելով Աղեքսանդրիոյ եպիսկոպոսին յանձնեցին ըղորովին, վասն զի հին Ժամանակէ Եղիպտոցիք ճարտար էին այդ հաշիւներու մէջ : Եւ եպիսկոպոսին պարտք զրին հաղորդել զայդ Առաքելական Աթոռոյն որպէս զի ըստ կարգին հազորդէ հեռաւոր եկեղեցեաց :

Ե. Դժբախտապէս ինչպէս միշտ եւ ամեն տեղ՝ Ժամանակի եւ մարդկային կրից հոսանք ամենէն իմաստուն օրէնքն կը փոփոխեն եւ մինչեւ իսկ նպատակին հակադիր արդիւքի կը վերածեն : Աղեքսանդրացւոց գիտութեան յանձնուած այս խնդիր մեղմիւ կ'ըսկսի նպատակէն շեղիլ . այն որ առհասարակ Քրիստոնէական Չատիկին միաբանութեան համար հաստատուած էր՝ հաշիւներու՝ չըջաններու՝ լուսնի՝ զիշերահաւասարի եւ հրէից խնդիր կը դառնայ, որոց վրայ ոչ խօսած էր եւ ոչ ուզած Նիկիոյ Ժողովն : Այս զառիթախին վրայ հասնելով առաջին ուշա-

դրութեան կէտն հրէական Պասեքէն զգուշացնելն նդաւ Քրիստոնէականն, եւ այս անոնց հաշիւներէն կախուամն ունենալ կ'ըստիպէր ժ՛Դ զարուն մէջ կը տեսնէք որ Նիկիեիորի Բիւզանդական պատմութիւնն կը վկայէ՝ (Գիրք Ը, գլ. ժ՛Գ)՝ Կոստանդիանու առ Եպիսկոպոսս զրաձին հակառակն, զարմանալի՛ այլ նպատակն փոփոխուած ըլլալով՝ իրաւայի կերպով . «Իսրայելացւոց Պասեքն փոխուած ըլլալով՝ մերն ալ անոնց հետ փոփոխուած ըլլալու է, վասն զի մերինն անոնց հետ կապուած է եւ անոր վրայ հաստատուած»։ Ըստ այսմ 1593 ին Գրիգորեան նորոգութեանց զէմ Կ. Պոլսի Սիւնհոզոսին առաջին առարկութիւնն եղաւ ըսել՝ թէ այդու մերթ հրէականին հետ միասին պիտի կատարեն Չատիկն Պ. Քալալաքիրիս 1836 խօսելով կ'ըսէ առ Գրիգոր Պատրիարք Կ. Պոլսի. «Եթէ մենք Լատիններուն պէս կատարէինք Չատիկն, զարնային գիշերահաւասար համարելով Մարտինն, կամ հրէից հետ եւ կամ կանուխ տօնել պիտի ստիպուէինք. այլ այս առաքելական է կանոնին եւ Նիկիոյ ժողովին հրամանաց հակառակ է»։ Բայց Առաքելական է կանոնն բռն գիշերահաւասարէն առաջ Չատիկ կատարելն կ'արգելու, ոչ թէ յետոյ քան զբունն եւ յառաջ քան զերեւելին որ ըստ յունական եկեղեցւոյ կը ձգի մարտ 21 է մինչեւ 2 ապրիլ : Իսկ առաջին տիեզերական ժողովին հրամանն արդէն զիտենք, ուստի աւելորդ է խօսիլն : Արեւմտեան տու մարին զէմ եղած գլխաւոր առարկութիւնն է՝ Չատիկն երբեմն քան զհրեայս առաջ կատարուին, եւ երբեմն ալ միասին անոնց հետ . այլ զիւրին է ըմբռնել թէ հրեայն ոչ իր օրէնքին եւ ոչ երկնային մարմնոց ընթացքին հետ համաձայն է, արդեօք այս զՔրիստոնեայս կաշկանդելու կարող է :

Երբ Կոստանդիանու առ Եպիսկոպոսունս թուղթն կարդանք՝ ոչ ապաքէն պատմական շինձու ծաղրածութեան հասու կ'ըլլանք : Եւ ինչո՞ւ այս. — վասն զի նպատակէն շեղեցան : Ի՞նչ է հետեւանքն :

Չ. Նիկիոյ ժողովքն իր նպատակին համեւելու համար դիտութեան զիմուժ ըրաւ. զիտենք թէ ինչ ընծայեց եւ ինչ կ'ընծայէ մեզ գիտութիւնն յայդ հասնելու համար :

Երբ 1700 ին Գերմանիոյ բողոքականք ընդունեցին նոր տոմարն, առանց այսու Կաթուղիկէ ըլլալու, եւ ինչպէս 1873ին Ճաբոն ընդունելով Գրիգորեան տոմարն՝ կռապաշտ ըլլալէ չչաղբեցաւ, որոշեցին որ Չատիկն ոչ թէ չըջաննելով գտնեն՝ այլ


աստղաբաշխական հաշիւներով: Այս բուն իսկ Նիկիոյ ժողովին հաստատութեանն դառնալ էր. այլ այս տարբերութեամբ որ սոցյայն Եկեղեցւոյ հրամանաւ հաստատուած չէր, որով Գերմանիայէ դուրս առանց ազդեցութեան, եւ միւս Քրիստոնեայ ազգերէ բոլորովին մեկուսի:

Ուսուցիչն Pierre Horrebow Գոթենհակի Արքայական Կաճառին անդամ եւ աստղաբաշխականին ուսուցիչ իր առ Քրիստիան Չ արքայ ընծայած գրոց մէջ՝ յորում փոխանակ չրջաններու կարօտելու աստղաբաշխական ուսմամբ Չատիկն հոչակի կը քարոզէ, այսպէս կը խօսի, յանուն Գերման Սկանտինաւեան գիտութեան, նոր տոմարին վրայ .

«Գրիգոր ժԳ ինչ որ կարող էր ըրաւ, մեծամեծ ծախքով հրաւիրելով բանիբուն գիտնականքն. սակայն իշխանին հրաւերն չէ բաւական երբ չափագէտք կարող չեն: Նոյն գրոց մէջ կը յաւելու՝ թէ Կաթոլիկեայք իրաւունք ունէին դեռ չրջաններու դրութեան հետեւելով սպասել աստղաբաշխական գիտութեանց զարգացման. որով բողոքականք իսկ փոխանակ Քրիստոնէութեան մնացած մասէն անջատելու նոյն չրջանաց գործածութեանն կրնային հետեւիլ» Նոյն գրոց մէջ յառաջ երթալով հրէից ծուռ հաշիւներուն քրիստոնէական հաշուոց հպատակելուն ղէմ կը կարդանք. Մենք, կ'ըսէ, օրէնք հաստատելու ենք եւ քննութիւն, ոչ թէ հրէից ըրածին՝ այլ ըստ աստուածային հրամանին ընել պարտաւորածին» Horrebow Չատիկ ուրոշման խնդրոյն կը կցէ սկզբնական միջօրէականի խնդիրն: Իրաւամբ, վասն զի եթէ Հոովմայ եւ Աղեքսանդրիոյ հին սովորութեան համեմատ բաժանման կէտն զարնային գիշերահաւասարն է, ամեն ոք կ'ըմբռնէ զիւրաւ թէ այդ երկնային երեւութիւն ըստ պէն որոշելու համար՝ պէտք է սահմանեալ միջօրէականի մը ժամն առնել: Եթէ գիշերահաւասարն առաւօտեան ժամը վեցին է հոս ի Կ. Պոլիս՝ հակոտնէից համար երեկոյին նոյն ժամուն է. իսկ արեւելք եւ արեւմուտք գտնուողք միջին երկայնութեանց վրայ առաւօտուն կամ երեկոյին համեմատական ժամերով, ըստ տեղոյն երկայնութեան: Արդ ուսուցիչն առաջարկած սկզբնական միջօրէականն՝ որով վիշխրահաւասարն եւ անտի Չատիկական լուսնի լրումն պիտի հաստատուի՝ Հոովմայն է:

Անցեալ տարի Մայիսի մէջ արասանուած ճառախօսութիւնն է այս, զոր համառօտելոյնք կարեւորին ուշ դնելով միայն:

ՄՆՆԴՈՑ ԳԻՐՔՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ



ԻՆՉ ԵՆ Զ ԳԼԽՈՅՆ «ԱՍՏՈՒԾՈՑ ՈՐԴԻՔ»Ն

Ծննդոց Զ գլխոյն մէջ այսպէս գրուած է.

1. «Եւ եղև իբրև սկսաւ մարդիկն բազմանալ ի վերայ երկրի, եւ դստերք ծնան նոցա:

2. Տեսեալ որդւոցն Աստուծոյ զգտերս մարդկան զի զեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին:

3. Եւ ասէ Տէր Աստուած. մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ յաւիտեան, վասն լինելոյ դոցա մարմին . եւ եղեցին աւուրք դոցա ամք հարիւր քսան:

4. Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ . եւ յետ այնորիկ իբրև մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս, նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք:»

Այս քանի մը տողերուն մեկնութիւնը բաւական դժուարութիւններ ունի, բայց ամենէն զխաւսորն է՝ «Որդիք Աստուծոյ» բառն (Բար Ելոհիմ) եւ «Դստերք մարդկան» (Բեհոթ Հաւադամ):

Երկար եւ տեսակ տեսակ մեկնութիւններ տուած են քրննիչք, այլ այսօր գրեթէ առհասարակ ընդունելին է՝ Որդիք Աստուծոյ խօսքով Սեթի յաջորդները, եւ Դստերք մարդկան իմաստով Կայենի ծնունդներն հասկնալ Motais քահանայն ժամանակաւ Որդիք Աստուծոյ խօսքով կ'ուզէր Ադամայ ուղիղ յաջորդութիւնն հասկնալ, իսկ Դստերք մարդկան բառերով անուղղակի զաւակներն. այլ այս ընդունելի չէ: Անցեալ տարի յուլիսի եւ հոկտեմբերի թուով Revue Biblique թերթին մէջ Ch. Robert քահանայն այս կէտիս վրայ երկար յօդուած մը գրելով լուսաբանած է խնդիրն ընդունելի մեկնութեամբ:

Ոսկեբերան եւ Աւգոստինոս Որդիք Աստուծոյ ըսելով Սեթի ժառանգութիւնն հասկցան, եւ Դստերք մարդկան ձայնով Կայենին: Որդիք Աստուծոյ խօսքին մէջ պարզ հոլիներու զաղափարն պրպտիկ անհնար է յաջորդ իմաստներուն պատճառաւ, վասն զի ասոնց եւ մարդկան դստերաց միութեամբ սկայքն կը սերին:

Այսչափն ամենաարդ է. սակայն յոյն Աստուածաշնչի օրինակներէն ոմանք փոխանակ Որդիք Աստուծոյ բառերուն ունին «Հրեշտակք Աստուծոյ» այս ընթերցման հետեւած են ոմանք ի Հարց Եկեղեցւոյ. Ինչպէս մեկնելու է:

Անշուշտ Աստուածաշնչին ուրիշ տեղերու մէջ գործածուած նոյն խօսքերն լաւ է քննել, իմաստին տեղեակ ըլլալու համար: Նախ երբայական Ելոհիմ բառի նշանակութիւնն ստուգենք: Այս բառ Ելոհն եւ Ելիմ բառերուն յոգնակին է. եւ բառական նշանակութիւնն է՝ Աստուածներ. այլ եզական իմաստով Մընընոց առաջին զլխոյն առաջին տողն երբայական բառական առմամբ կ'ըստի այսպէս. Ի սկզբանէ արար Աստուածք:

Երբայական լեզուի մէջ վեհութեան յոգնակի կոչուած կանոնն կայ. երբ Ելոհիմ ճշմարիտ Աստուծոյ տրուի՝ այս կանոնով է, եւ եզակի իմաստով: Այս վեհութեան յոգնակին մէջ երեք անձանց միութիւնն կ'ուզեմ նկատել. Ինչ որ ալ է՝ երբ սուտ աստուածոց համար գործածուի Ելոհիմն՝ յոգնակի է իմաստն, եւ ոչ վեհութեան յոգնակի:

Նոյնպէս երբ դատաւոր նշանակէ Աստուծմէ կարգեալ, կամ արքայ՝ այլ դատաւորի առմամբ, յոգնակի է իմաստն:

Որով Ելոհիմ կը նշանակէ ըստ տեղւոյն, Աստուած, աստուածներ, դատաւորներ, եւ արքայք իսկ: Որդիք Աստուծոյ կը նշանակէ Աստուծոյ որդիներ, աստուածներու (ղից) որդիներ:

Այս խօսք Հնդամատենին մէջ միայն երկու անգամ յիշուած է, զոր յիշատակեցինք. Յոբայ գրոց մէջ երեք անգամ կը գտնենք. երկու անգամ Սաղմոսին մէջ. ահա ամենն:

Յոբայ առաջին զլխոյն 6 համարին մէջ եւ երկրորդին 1ին՝ խօսքն է Աստուծոյ ամոռոց առջեւ բոլորող Ելոհիմի որդւոց վրայ, որոց մէջ կը սողոսկի Սատանն: Յայտնի է որ հոս Աստուծոյ որդիքն միայն Հրեշտակներն կարող են ըլլալ: (1)

Քիչ մը հետուն 1Ը զլխուն մէջ Եհովան կը փորձէ զԱրդարն ու կ'ըսէ. «Հարցից զքեզ եւ տուր ինձ պատասխանի. Ո՛ւր էիր մինչ ես հիմունս արկանէի երկրի . . . Ո՞վ եզ զչափ զորա թէ զԻսրայէս, կամ ո՞վ արկ ի վերայ զորա յար: Յէ՛ր վերայ հաստասեցան սղխք զորա, ո՞վ է որ արկ զվէմն անկեան ի դմա:

(1) Դիտելի է որ հոս հայերէն օրինակներն «Հրեշտակք Աստուծոյ» կ'ըսեն, եւ ոչ «Որդիք»: Նոյնպէս է եւ 1Ը գլ. 7. ուր երկու տեղ «Հրեշտակք աստուծոց» եւ «Հրեշտակք իմ» կ'ըսէ:

Յորժամ եղեն աստեղք ծերք, ամենայն Հրեշտակք աստեղաց օրհնեցին զիս մեծածայն . եւ ամենայն Հրեշտակք իմ զովեցին»
Երբայականն հայերենին այս բառերուն տեղ ունի՝ Բենե Ելո-
հիմ, Որդիք Աստուծոյ:

Յայտնապէս հոս Որդիքն Աստուծոյ հրեշտակներն են. այս-
պէս կը հասկնան Եօթանասունք, Հայն, Քաղղէականն, Ասորին
եւ Արարն:

Սաղմոս 2Ը (6, 7) այսպէս կ'ըսէ.

«Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց, Տէր,

«Եւ ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց:

«Ո՛վ է յամպս՝ որ հաւասարէ քեզ,

«Կամ ո՛վ նմանիցէ Տեառն յորդիս Աստուծոյ»

Հոս ալ արդէն իսկ իմաստէն յայտնի կ'երևի՝ որ հոգեաց
եւ հրեշտակաց համար է այդ բացատրութիւնն: Վերջին ան-
գամ կը տեսնուի Սաղմոսաց ԻԸ առաջին տողերուն մէջ, այսպէս.

«Մատուցէք Տեառն, Որդիք Աստուծոյ,

«Մատուցէք Տեառն զորդիս խոյոց:

«Մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ,

«Մատուցէք Տեառն զփառս անուան նորա . . . »

Այլ հոս ալ այս խօսքն Հրեշտակաց կուտան շատերն:

Որով Ծննդոց առաջին զլխին սկզբնաբանէն զատ, հինգ
անգամ Որդիք Աստուծոյ գործածութիւնն կը գտնուիք ամբողջ
Աստուածաշնչին մէջ, եւ այդ միշտ երկնային հողեաց կամ հրեշ-
տակներու ուղղեալ: Այս ըսելով ոչ քերականական եւ ոչ բա-
ռադիտական պատճառ կ'ունենանք մեր խնդրոյն մէջի Որդիք
Աստուծոյ խօսքն այլապէս մեկնելու. որով հրեշտակքն եւ ոչ
թէ Սեթի որդիք կրնանք հասկնալ Ծննդոց 2 զլխոյն գործա-
ծութիւնն:

Այսպէս ալ Դստերք մարդկան բացատրութիւնն՝ (Բենեթ
Հաադամ)՝ ոչ թէ առանձին ցեղի մը յաջորդող կանայքն՝ այլ
առ հասարակ Աղամայ յաջորդութիւնն պէտք է հասկնալ: «Որ-
դիք մարդկան» խօսքին իմաստն պարզապէս մարդկութեան զա-
ւակն նշանակելով, եւ արական առմամբ՝ առ հասարակ արքն,
«Դստերք մարդկան» կը նշանակէ մարդկութեան առհասարակ
կանայքն:

Այլ յիշատակութեան արժանաւորագոյն կէտերէն մին է հին
չրէութեան եւ մինչեւ չորրորդ դարու երկրորդ կիսուն քրիս-

տոնէից զարմանալի ըմբռնումն , որք երկնային ոգեաց եւ Ազամայ զստերաց միութիւնն կը հասկնային այդու : Մի քանի անուն միայն յիշեմք երկարէն զգուշանալով . Ս. Յուսափնոս , Ս. Կղեմէս Աղեքսանդրացի , Տերտուղիանոս , Որդիքնէս , Լակտանտիոս , Ս. Կիպրիանոս , Ս. Ամբրոսիոս , Սուլքիկոս Սեւերոս , եւլն . , թողունք առաջին դարուն հրեայ փիլիսոփայն եւ պատմիչն , Փիլոն եւ Յովսեպպոս . որոնք ամենն ալ Որդիք Աստուծոյ խօսքով հրեշտակներն հասկցած են , եւ Գստերք մարդկան ձայնով առհասարակ Ազամայ յաջորդող կանայքն : Ս. Յերոնիմոս՝ ամբողջ Աստուածաշունչն ի Լատին լեզու թարգմանելու չափ կարող երբայագէտն՝ զժուարինն չլուծէր ու կ'անցնի : Ս. Աւգոստինոս ընդերկար կը վարանի , կը հակասի , եւ հուսկ ուրեմն Որդիք Աստուծոյն կ'ըսէ Սեթայ որդիքն ըլլալ :

Նոյն դարուն մէջ Եկեղեցական հինգ Հարք՝ կամ զրիչներ՝ այսպէս հրեշտակներու կանանց հետ խառնուելու պիղծ ենթադրութեան ղէմ ուղով չափ կը բողոքեն . ոչ հրեշտակք՝ այլ Սեթի որդիքն են ատոնք , կ'ըսեն : Ասոնք են Ս. Կեսարիոս , Ս. Ոսկեբերան , Փիլասարոս , Թէոդորետոս , Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի : Սակայն մեծամասնութիւնն հակառակն կը պաշտպանէր :

Ի՞նչ էր այդ հակառակ կարծեաց հիմն . Բնչպէս հնար էր Ս. Գրոց այդ տողերն այդպէս մեկնելու միտել :

Քրիստոսէ քանի մը դար առաջ հրէից մէջ Գիրք Ենովթայ անուն մտտեան մը տարածուած էր , զոր նոյն իսկ նախաջըրհեղեղեան նահապետին գործն կը համարէին . քայց որ ըստ քրննադատից մեր թուականէն երկու դար միայն կրնար կանխել : Այդ գրոց մէջ հին աւանդութիւններու վրայ հիւսուած իսկ մը պատմութիւններ եւ նկարներ կային , տեսակ մը Յայտնութեան վիրք էր անվաւեր , որ Ծննդոց համառօտ ըսածներն՝ հրեշտակներու անկուճէն եւ սկայից ծնունդէն սկսելով մինչեւ Մեսիական աւետեաց կատարումն երկար ու ընդարձակ մանրամասնութեամբ կը պատմէր :

Այս գիրք՝ որուն քանի մը կտորներն պահուած էին , անցեալ դարու վերջերուն մօտ Եգիպտոսի մէջ զտնուեցաւ , իսկ վերջին օրերու՝ Եթովպիական եւ Յունական ձեռագիրներու մէջ : Սակայն քրիստոնէական թուականին առաջին դարերուն մէջ ծանօթ եւ համբաւուար էր այս վիրք եւ մեծ ազդեցութիւն ունէր : Ոմանք Հայերէ՝ ինչպէս Տերտուղիանոս՝ վաւերականութեանն վրայ չէին տարակուսեր , եւ ոչ իսկ նախաջըր-

հեղեղեան դրութեանն եւ Աստուածաշունչ ըլլալուն . այնպէս զի շատ անգամ հատուածներ փոխ առած են անկէց: Այս զիրք հրէական ժողովրդեան գաղափարներուն պատկերն էր, եւ Եկեղեցական Հարց վրայ իսկ մեծ ազդեցութիւն ունեցած:

Այն դրոյ մէջ կը տեսնանք հրեշտակներու անկումն եւ սկայից ձնուէն մանրավէպ նկարագրութեամբ պատմուած . երկնային ոգիք՝ որոնց անունը մականունը կը յիշատակէ՝ մարդկային ազգի զեղեցիկ ու շնորհագեղ ազջկանց հետ սիրահարած են, յորոյ սկայքն կը սերին:

Ի վերջոյ զիտելի է որ Ս. Յուդա Առաքեալ իր թղթոյն մէջ ուղղակի կը յիշէ Ենովք նահապեան, եւ զնա ինքն առաջ կոչելով՝ բառ առ բառ հատուած մը կը քաղէ, որ նահապետին համանուն գրքէն է. այս՝ 14 եւ 15 համարներու մէջ, իսկ քիչ առաջ՝ 6 համարու հրեշտակաց անկման նկատմամբ Ենովքայ դրոյ գրածն կ'օրինակէ իբր իր իսկ յատուկ խօսքն. այսպէս.

6. «Եւ զՀրեշտակս որ ոչ պահեցին զիւրեանց իշխանութիւնն, այլ թողին զիւրեանց բնակութիւնն, ի դատաստանս մեծի աւուրն՝ մշտնջենաւոր կապանօք պահեաց ի խաւարի:»

14. «Մարգարէացաւ վասն նոցա եւ եօթներորդն յԱդամայ Ենովք՝ եւ ասէ . Ահաւասիկ եկն Տէր բիւրուք սրբովք Հրեշտակօք, 15. առնել զատաստան ըստ ամենայնի. եւ յանդիմանել զամենայն ամպարիշտս վասն գործոց իւրեանց՝ զոր ամպարըտեցին. եւ վասն ամենայն խիստ բանից զոր խօսեցան զնրմանէ մեղաւորք եւ ամպարիշտք:»

Նոյնպէս եւ Ս. Պետրոս նոյնպէս ներշնչուած կը գրէ իր երկրորդ թղթոյն մէջ, Գլ, բ, 4 .

«Ձի եթէ ի Հրեշտակսն յանցուցեալս Աստուած ոչ խնայեաց, այլ խաւարին կապանօք արկեալ ի տարտարոսն՝ եւ պահել ի դատաստանս:»

Անշուշտ այս երկու հատուածներն՝ ըստ աստուածաշունչ Առաքելոցս՝ հրեշտակներու նախ քան գարարչագործութիւնն ապստամբելն է. այլ զիտելին այն է՝ որ Ենովքայ գրոց ժ զըլխուն մէջ զրեթէ նոյն նման բացատրութիւններն կը տեսնանք Ադակի՝ Սեմիազասի եւ ուրիշ հրեշտակներու համար, որոնք Ադամայ յաջորդներուն դատերքն իրենց կին առած էին:

Որով յայնսի է՝ զի Պետրոս եւ Յուդա առաքեալներն՝ որք Ենովքայ գիրքն կը ճաշնային ապահով այդ անվաւեր գրքին հրեշտակներու անկման վրայ պարզած գաղափարներէն՝ սողորուած էին:

Դեռ եւս բուն մեր առաջարկութեան պատասխան չտրուած՝ ուրիշ հարցում մը կ'ըլլուի. թէ ի՞նչպէս Ս. Պետրոս եւ Ս. Յուդա այնչափ ազդեցութիւն կը կրեն այդ Գիրք Ենովբայ կոչուած անվաւերականէն՝ մինչեւ հրեշտակներու մարմնոյ հետ խառնուելու հաւատքէն առաջ եկած բացատրութիւնքն պատկերել իրենց թղթերուն մէջ:

Այս ամենն բացատրելու համար քննութիւն կարեւոր է . Ch. Robert քահանայիս գրութեան այս մասն կարեւոր է եւ հետաքրքրական:

Բնութիւնն եւ հետեւանքն յառաջիկային:

(Շարայարեյի)

Ն Ե Ր Դ Ա Շ Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բնութիւնն հակադիր կը կարգէ իրարու էակներն սրպէս զի անոնց մէջ պատշաճ երեւոյթ ստեղծէ:

Այս մեծ ճշմարտութիւնն ամբողջ իմաստասիրութեան իրր բանալի կը նկատեմ. սա այնչափ բազմազան յայտնութիւններ բրաւ՝ որչափ միւսն՝ թէ Ոջ ինչ ի գուր: Արուեսաներու եւ ճարտարխօսութեան ճաշակին աղբիւրն է այս: Տեսութեան՝ լսելիքի՝ շօշափականին՝ ճաշակելեաց եւ գեղեցկութեան ամբողջ հրապոյրն՝ ինչ տեսակ որ ըլլայ, ամբողջ ցանկութիւնն հակառակներէն կը ծնանի: Այլ նոյնպէս հակառակներէն է տըգեղութեան՝ անհամաձայնութեան եւ ամեն անհաճոյ զգացմանց պատճառն: Ամենէն զարմանալին այս է՝ որ բնութիւնն մի եւ նոյն պատճառներն գործածելով միչտ՝ այսչափ այլազան արդիւնք կ'արտագրէ: Երբ հակառակներն իրարու կը զիմադրէ՝ ցաւալի զգացումն կը ծնուցանէ ի մեզ, եւ ախորժական՝ երբ զանոնք կը խառնէ: Հակառակներու զիմադրութենէն անհամաձայնութիւն կը ծագի, եւ անոնց մութիւնէն՝ ներդաշնակութիւն:

Այս մեծ օրէնքին քանի մը փորձը խնդրինք բնութեան մէջ: Յուրոր տաքին հակառակ զրուած է, լոյսն՝ խաւարի, ցամաքն՝ ջրի, եւ այս հակառակ տարերաց ներդաշնակութիւնը հիանալի արդիւնք կը ծնանի: Իսկ եթէ ջերմութեան իսկոյն ցուրան յաջորդէ կամ ցրտին ջերմն՝ բուսոց եւ կենդանիներու

չնտերը կորստեան վտանդի կը մատնին : Արեւու լոյսը հաճոյական է, այլ երբ մութ սմպ մը ճառագայթարձակ փայլի կամ խաւար ամպի մը ծոցէն վառվառն հուր ծաղէ՝ փայլակի նման՝ տեսանելիքն չեն հանդուրժեր : Փոթորիկ-արհաւիրքն կը բազմանայ երբ որոտումն անարեւիչ փայլակներն զուգակցէ լուսթեան հետ . եւ կը բազմապատկի՝ եթէ այդ բոցերու եւ խաւարի՝ թնդմանց եւ այդ երկնային հանդարտութեան հակադրութիւնք դիշերուան աղջամղջին եւ խաղաղութեան մէջ լսելի ըլլան :

Նոյնպէս ընութիւնն այս ընդհարիչ հակադրութիւնքն եւ այս ախուր նշանները կը վարէ ամենազգի անգութ ու գիշատիչ դաղաններու յատկանիչն ցոյց տալու համար . Ափրիկէի միայնութեան մէջ թափառող առիւծն՝ հեռուէն որոտման նման ճիշդ մոնչելով՝ իր մօտենալն կ'իմացունէ . գիշատիչ հաւերուն ձայնը սուր է, բութ ոռնաձայնով ընդմիջեալ :

Այլ երբ երկու հակառակներ կը խառնուին իրարու հետ՝ ինչ տեսակ որ ըլլան՝ հաճոյականն եւ գեղեցիկ ու ներդաշնակն կը ծաղի : Անոնց միութեան վայրկեանն եւ կէտն՝ Գերդաշնակութեան բացատրութիւն կ'անուանենք : Այսպէս մեր օրինակներէն ոմանց զառնալով՝ առ հասարակ լուսականաց ամենէն հաճոյական եւ ամենէն քաղցր բարեխառնութիւնն այն եղանակներուն է՝ յորս ցուրտը ջերմին հետ խառնուած է . զարնան եւ աշնան : Ասոնք կրկին հոյզ կը պարզուեն ծառերուն , որուն եւ ոչ իսկ ամարուան կիզիչ սօթերն լաւական են : Լուսոյ եւ խաւարի ամենէն սքանչելի արդիւնքն կը տեսնեմք՝ երբ յիրար խառնուին . երբ՝ ինչպէս նկարիչները կ'ըսեն՝ միջնազ մը նկատենք : Ահա թէ առ ինչ օրուան ամենէն հրապուրիչ ժամերն առաւօտուն եւ երեկոյինն են : Ամենէն ցանկալի տեղերը՝ ջրոյ եւ ցամաքի խառնուրդներն են , զուրանի եւ լեռներու . այս զրդած է զՊլուտարքոս ըսելու՝ թէ ցամաքային ամենէն հեշտալի ճանապարհորդութիւնն ծովափանց մօտ քերեչն է, եւ ծովայինն՝ ցամաքին մօտ :

Այս օրէնքին հաստատութիւնն պիտի քննենք մենք հիմայ լնութեան երկու սկզբանց մէջ՝ որոնց ձևքով սա իր դործոյ առաջին զգայութիւնն կը յայանէ մեզ . գոյներն եւ շարժումնքն . յառաջիկային թողլով ձևերն :

Ինազէսները կ'ըսեն՝ թէ գոյներն լուսոյ մարմիններուն վրայ պատճառած բեկրեկումն է, ինչպէս հատուածակողմն ցոյց

կուտայ . որ արեւուն ճառագայթներէն մին բեկանելով եօթը զուեաւոր ճառագայթներու կը բաժնէ այս կարգաւ . կարմիր , նարնջագոյն , դեղին , կանաչ , կապոյտ , լեղակ , մանիչակ . ասոնք եօթն սկզբնական գոյներն են : Սակայն ինչպէս առաջ ըսի՝ բընութեան մէջ նախնականը չեմ գիտեր թէ որն է : Նախ յայտնի է որ չորս բաղադրեալ գոյներ կան . վասն զի նարնջագոյնը կարմրէն եւ դեղնէն բաղադրուած է . դեղինն՝ կանաչէ եւ կապոյտէ . մանիչակը՝ կապոյտէն եւ կարմրէն . իսկ լեղակն՝ կապոյտն է սեւով ծանրացած : Որով արեգական գոյներն երեք են բուն , դեղին՝ կարմիր եւ կապոյտ , որոնց վրայ եթէ ձերմակն ալ աւելցունենք՝ որ լուսոյ գոյնն է , եւ սեւն՝ որ լուսոյ պակասն է , կ'ունենանք հինգ գոյն . ասոնց ձեռքով զուեաւոր ամեն աստիճան կրնանք գծել :

Աւելի ռամիկ միջոցաւ մը զուեոյ ծագման եւ արեւու ճառագայթներուն լուծման դադափարը տեսնենք : Փոխանակ ապակի հատուածակողմի մը մէջէն ղիտելու՝ երկնքի մէջ տեսնենք զանոնք . մեր ըսած հինգ նախնական գոյները կը յայտնուին :

Ամարուան պարզ զիշեր մը՝ երբ երկինք բաց են՝ միայն տեղ տեղ թեթեւ չողով մը՝ որով երբ արեգակը մեր մթնոլորտին ամենէն բարձր կէտերը շօշափէ՝ կարող ըլլան իր ճառագայթները ընդունիլ եւ բեկբեկել , գայէք բաց դաշտ մը ուսկից արշալուսին առաջին ցայաքն երեւին : Նախ հորիզոնին այն կէտն ուսկից պիտի ծագի կ'ըսկսի ձերմկնալ , այս սպիտակութեան կ'ըսենք արշալոյս , առաջին լոյս : Մեղմիւ այս լոյսը կը տարածուի երկնքին վրայ եւ հորիզոնէն քանի մը աստիճան վեր դեղին կը ներկուի . դեղինը քանի մը աստիճան բարձրանալով նարնջագոյն կ'ըլլայ , եւ այդ նարնջագոյնն՝ վառ կարմիր քիչ մ'աւելի բարձր մինչեւ գագաթնակէտ սփռելով : Այս կէտէն անդին երկնից երեսը՝ ձեր կռնակը՝ կը տեսնէք կարմրին յաջորդութեամբ մանիչակը , ապա կապոյտն , ապա թանձր կապոյտն կամ լեղակ , եւ յետոյ սեւն յարեւմուտք :

Ժ . Ժ . Ռուստո կ'ըսէր ինձ օր մը՝ թէ որչափ ալ երկնքի այդ գոյներուն ենթակայն կապոյտն է՝ սակայն դեղին գոյները միանալով մեր նիւթական գոյներուն խառնրդին նման կանաչ չերեցուներ : Այլ պասասխան տուի իրեն՝ թէ շատ անգամ երկնքի վրայ կանաչ տեսած եմ ես . ոչ միայն հասարակածային դօսւոյն մէջ այլ եւ Բարիդի հորիզոնին վրայ : Իրաւ է որ այդ

գեղեցիկ կանաչը հոս ամարուան գեղեցիկ գիշերներուն միայն կ'երեւի երբեմն։ Այրեցած դօուռոյն ամպերուն մէջ երկրիս վրայ երեւցած բոլոր գոյները տեսած եմ, մանաւանդ ծովու եւ փոթորիկի ժամանակինը։ Այն ատեն կապարագոյն եւ ծխագոյն եւ դորձ՝ այրած կարմիր՝ սեւ՝ թուխ՝ տոբոյն՝ շագանակի եւ բոցադոյն։ Իսկ պարզ օրերուն տեսնուածքն՝ այնչափ պայծառ ու վառ են՝ որոց նմանը Մոնկոլի բիւրաւոր ակունքով դարդարուած պալատ մը չունենայ պիտի։ Երբեմն հիւսիսային արեւելեան կամ հարաւ արեւելքի պիղեան հովերը՝ որ շարունակ կը շնչին հոն՝ մետաքսի ծուէնի նման կը գզեն ամպերը եւ զէպ արեւմուտք կը դիզեն զանոնք սասպաի մը հիւստուածքի նման։ Այս ցանցակերպին կողերուն վրայ կը խռնեն մնացած բազմաթիւ ամպերը, վիթխարի զանգուածներ կը բոլորեն ձիւնի պէս ձերմակ, զաղաթնաձեւ եղերելով, եւ Բերուի Գորտիլեանց նման ամբարելով, լեռներու եւ քարայրի եւ ժայռերու ձեւով։ Երբ արեւն այս ցանցակերպին ետեւ կը խոնարհի՝ ամեն տարանկիւն ծակերէն լուսաւոր ճառագայթներ թափանցելով այնպիսի երեւոյթ կուտան՝ որ մէն մի տարանկիւնին երկու եզերքն կարծես ոսկի թելով զծուած են, եւ երկու միւս եզերքը որ մթութեան մէջ են՝ հալոցի վառ երանգ մը։ Արեւմտից լուսէն չորս կամ հինգ շառաւիղ մինչեւ զազաթնակէտ երկարելով՝ երկնային այս թըմբին անորոշ կատարքն ոսկեգոյն կը ներկեն, որոց բոյն մերձաւոր օդային բրգաձեւ լեռներուն բախելով՝ արծաթեայ եւ բոսորագոյն կը թուին։ Այս պահուն իրենց բարդ բարդ նստերուն մէջէն բիւրաւոր հովիտներ կ'երկարին, ձեղքուածքին վարդագոյն երանդէն զանաղանելով։ Այդ երկնային հովիտներն իրենց բազմադիմի զարծուածքին վրայ ձերմակի անթիւ աստիճաններ ցոյց կուտան սպիտի մէջ կորսուելով աչքէ, հովանիներ՝ որք առանց խառնուելու ուրիշ հովանիներու վրայ կը տարածուին։ Այդ լեռներուն կողերուն քարանձաւներէն հոս ու հոն լուսոյ աղբիւրներ կը հոսին ոսկի եւ արծաթ ձոյլերու նման բուստէ ժայռերու վրայ։ Հոս մթին ժայռերու լուսանցոյցէն երկունքի պարզ կապոյտն կը տեսնուի, հոն ընդարձակ ոսկեհատ սւազուտքն երկունքի փառակերտ երեսին վրայ կը տարածուին, կարմիր, շէկ եւ գմբխաի նման կանաչ։ Այս արեւմուտքի գոյներուն անդրադարձութիւնն ծովուն վրայ կը բացուի եւ կապուտակ ալիքն քրքում եւ ծիրանի կը թուին։ Նաւաստիք նաւուն յեցքին կոթնած լութեամբ կը դիտեն օդային տեսիլն։

Երբեմն այս վեհ տեսարան աղօթելու ժամանակ պատկերանայ, հարձեա իրենց սիրտն եւ ուխտ յորդորելով յերկինք բարձրացունել: Ակնթարթին կը փոխուի, լուսաւորն այլ եւս պարզ ներկուած է, զունաւորն շուքի մէջ: Գոյներուն պէս ձեւերն ալ զանազան են, փոփոխակի կզզի՝ զիւզակ՝ արմաւաշտո ըլլուր՝ զետանցոյց մեծ կամուրջներ՝ ոսկի դաշտեր, մեղեմիկ, կրակեհան (կարկեհան), կամ լաւ եւս՝ ասոնց եւ ոչ մին. երկնային գոյներ են եւ ձեւեր՝ զորս ոչ մի վրձին կրնայ պատկերել, ոչ մի լեզու բացատրել:

(Շարայարելի)

ՀԻՒՍԻՍՍՅԻՆ ԲԵՒԵՌԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՔՆ

Պ. Peary ի եւ ընկերաց զէպ ի հիւսիսային բեւեռ անցեալ տարի կատարած արշաւանքէն աւելի զառնութիւնն ոչ սը երկրախուզութեան էջերուն մէջ տեսած է:

Ամերիկացի տեղակալին գլխաւոր ձախորդութիւններէն մին իր առջի տարուան արշաւանքին ատեն դեանափոր տեղերու մէջ պահեստի զրած ուտեստի պահարաններն չգտնելն եղաւ: Ընդ երկար տաժանելի յոգնութենէն յետոյ մին միայն կրցաւ գտնել:

Այս պատճառաւ խուզարկու արշաւողք առաջին վայրկեանէն յուսակտուր վիճակի մէջ մնացին:

Արիասիրտ նաւագն առանց յուսահատելու եղջերենւոյ մտով ապուխտ պատրաստեց, եւ ամբողջ առջի ձմեռն այս եւ բալխիրներու պատրաստութեամբ զբաղեցաւ, զորս ամենն կրօնէնլանտիոյ սառնապատներու սահմանադուլին տանիլ տուաւ:

Տեղակալ Peary եւ Պ. Hugh Lee, Matthew Heuson սեւամորթ սպասաւորն, 6 Եսքիմացիք եւ 63 շուն ճամբայ ելան: Հարիւր վաթսուն հազարամեղր երթալէ յետոյ՝ Եսքիմացիք փոքրիկ խմբէն հեռացան:

Երկու սպիտակամորթքն իրենց հաւատարիմ սեւամորթ սպասաւորին հետ եւ 43 շուներ քաջութեամբ առաջ տարին իրենց ընթացքն: Երկու չաբաթ յետոյ 320 հազարամեղր ճամբայ կտրած էին եւ 7000 մեղր ծովու երեսէն բարձրացած:

Սոսկալի ձմեռն կը փչէր. ցուրան 30⁰ է մինչև 45⁰ կը հասնէր զրոյէ վար : Շարաթ մ'ալ եւ 160 հազարամեղր յառաջ զայցած էին : Չորրորդ շաբթուն մէջ շատ շուներ ցրտէն եւ անտուղութենէն մեռան :

Բեռլին մեծազոյն մասը զեղշուելով ճանապարհորդք երկու բալխիրներու վրայ 200 հազարամեղր ղեռ կրցին առաջ երթալ :

Ծովու երեսէն 800 մեղր էր բարձրութիւնն. օդն այնչափ անդայտացած էր՝ զի քիթն սկսաւ արիւնիլ, եւ չնչառութիւնն դառնացաւ :

Ուտեստ մնացած չէր, բայ ի Կրոնէնլանտիոյ եղջերենի ապրխտած մսէն : Բալխրին մին խորտակած էր. տասնումէկ շուն մնացած էր, որք բեռներն կրելու չէին կարող :

Երեք ճանապարհորդքն որոշեցին մէջերնին Պ. Lee ի եւ շուներուն ու բեռներուն հոն մնալն, եւ Պ. Peary ի եւ հաւատարիմ Henson ին մինչև եղերքն յառաջել . ղեռ օրուան մը ճանապարհ : Պզտիկ բալխիրով մը չորս օրուան ուտեստ առնելով դնացին :

Peary կը յուսար ճամբուն վրայ մշկահոտ եզներ որսալ . այլ աւաղ . զի փոխանակ որսի՝ երկու օր սոսկալի փոթորիկ կրելով անպատասպար ձեան մէջ մնաց հաւատարիմ ընկերոջն հետ : Ապա դարձան Պ. Lee ի քով :

Իբր ուտեստ՝ իրենց եւ շանց համար՝ 300 լիպրէ միս կը մնար ապխտած. սակայն բնաւ չխորհելով ետ դառնալ՝ մղեցին առաջ : Օր մը նապաստակ մը հանդիպելով որսացին :

Մորթն ու ոսկր լափեցին. առաջին թարմ միսն էր այդ : Եղերքին երկայնութեամբ օր մը մշկահոտ եզանց տուարէ մը պաշարուելով տառը հասն կրցան սպաննել : Այս յաջողութեամբ մինչև Անկախ Ծոց կրցին հասնիլ :

Աւելի հեռուն երթալ չէր հնար. բալխիր եւ սայլակ մնացած չէր : Որչափ հնար էր բան մը կարկտեցին կցեցին եւ վայրի որսի ետեւէ ինկան, ընդունայն :

Ստիպուեցան ետ դառնալ. յունիսի 25 ին Կրոնէնլանտիայէն մեկնած կէտերնին հասան :

Երկու օրէ ի վեր անտուղ էին : Շուն մը միայն մնացած էր : Kyle անուն շոգեհաւն որ զիրենք բնաբերու ելած էր՝ յունիս 31 ին խղճալի վիճակի մէջ գտաւ զիրենք : Չանաղան ինամքով կրցին մահացու վիճակէն հանել, եւ զէսլ . յԱմերիկա ուղղեցին ընթացքն :

Երբ խորհիմք թէ այս ամեն դառնութիւն մի միայն դիտութեան ծառայութիւն մը մատուցանելու համար է, հիւսիսային անձանոթ բուեռն դանելու, կը համոզուինք թէ Գիտութիւնն աստուածային ծածուկ մ'ունի յինքեան:

ՄԱՆՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ԵԼԵԿՏՐՍԿԱՆՈՒԹԻՒՆ. Առողջութիւն եւ Էլեկտրիկ յոյս. — Ուսուցիչն Forbes վերջերս Բրիտանական ընկերութեան ներկայացուց օգտակար եւ հետաքրքրական նորութիւն մը. քաղաքի մը սնական բոլոր աղբիւսքն կրակով ջնջելով՝ յառաջ կ'առնէ օգուտներն պարզ պարզ ցոյց տալով:

Ահա իր գրութիւնն, որով ականներու գրութիւնն այլ եւս անօգուտ կը դառնայ, եւ ահա հետեւանքն:

«Քաղաքի մը աղբիւսքն ամբողջովին խնամքով հաւաքուելով՝ ինքնախուփ կառքերով կը փոխադրուին ուր որ կիզման գործարանն է: Աղբիւսքն եւ աղտեղութիւններն առատ են բուսական մնացորդներով, եղոտ թղթերով, գործարանական կտորներով, որով կիզումն կը զիւրանայ:

Կիզմանէ յառաջ եկած կաղերու ջերմութիւնն վրայի կողմը գտնուող կաթսաներու մէջ շոգի կը ծնանի. այդ շոգին ուղղակի ազդեցութեամբ կրնայ Էլեկտրազօր մեքենայքն շարժել: Սակայն լաւ եւս է այդ զօրութեամբ յատուկ ընդունարաններու մէջ ջուր ամբարել, եւ պէտք եղած ատեն այդ ջուրն Էլեկտրազօր գործիներու իւր շարժիչ գործածել:

Այս կերպով զօրութեան ահագին համարներ կրնայ գիշուել, որով շարժիչ մեքենայքն ըստ կամս կրնան ի գործ դրուել:

Այս գրութեամբ յայտնի կը տեսնուի՝ որ նիւթ եւ զօրութիւն չեն կորսուիր աշխարհիս մէջ, այլ միայն կը փոխուին: Քաղաքի մը աղբիւսներու կիզումն գրեթէ նոյն քաղաքին եւ լեկտրական լուսով պայծառանալուն համար կարեւոր եղած զօրութեան քանակին հաւասար է: Միջին հաշուով մամու մէջ իւրաքանչիւր մարդուն 1, 75 լամպարի՝ 16 մամի լոյս տալով:

Օր պիտի գայ յորում քաղաքի մը պայծառութիւնն իւր կատարեալ մաքրութենէն պիտի հասկցուի, եւ այնչափ ասողջ

քաղաքն՝ որչափ առատ լոյսն: Հիւանդութեանց աղբիւր եղող աղբեւքէն աղատելով լուսոյ եւ բարօրութեան աղբիւրն պիտի գտնէ:»

Պ. Cunningham Բրիտանական ընկերութեան անդամ՝ ընթերցման աւարտումէն ետք՝ ըսաւ. «Յառաջդիմութեան չնորհիւ նախնի Հնդիկներու զրութեան կը մօտենանք:» Որոնք անյիշատակ ժամանակներէ հետէ իրենց ընտանեկան պիտոյից համար տնական աղտեղութիւնքն կը զործածեն: Երկար ժամանակէ ի վեր՝ Հնդկաստանի մատակարարած պատուական փայտերն հատած պիտի ըլլային՝ եթէ Հնդիկն իւր տնական պիտոյից համար զայն զործածէր: Բնական նախազգուշութեամբ իրենց տնական յաւելուածն եւ աղբիւքն եւ նոյն իսկ արջստներու քակորն պան պան չորցունելով կը զործածեն:

Վերջինն ի մեզ Գչկուր կամ Աթար կը կոչուի, եւ սովորական կիզանուտ մ'է:

Արեւու տակ նոր բան չկայ. հնդիկ նուազած Գչկուրլոյսն մեր Ելեկարիկ լոյսն պիտի ծնանի:

Մեծամեծ հեղեղներ. — Անցեալները Եւրոպիոյ մէջ հազուադէպ հեղեղ մը ծանուցին լրագիրներն. յիւքը, ի Պելճիա, 66 հազարորդամեղր բարձրացած էր անձրեւաչափն: Ամերիկա՝ ուրուն ամեն զործն հսկայական է՝ անազին հեղեղներ ցոյց կուտայ:

Միացեալ Նահանգաց Աւելուողա քաղաքն՝ որ 1850 է ի վեր անձրեւաչափն ուշի ուշով կը տեղեկադրէ՝ վերջերս կարեւոր թուեր հազորդած է. 1890 էն մինչեւ 1896՝ 7 ու կէս հարիւրորդամեղրն անցնող 32 հատ է. իսկ 1863 ին ամենէն անաւորն տեսնուած է 175 հազարորդամեղր:

Այսչափ յորդութիւն միայն այրեցած գօտուոյն մէջ կը տեսնուի:

Սառած կաթ. — Տանիմարքայի գիւտն է այս. կաթը սառեցունելով՝ ցամաքով եւ ծովու ճամբով կը ղրկէ հետու երկիրներ:

Ագարակներէն եկած կաթն մինչեւ 75 աստիճան կը տաքցունեն եւ յանկարծական մինչեւ 10° հարիւրաստիճանի կը ցրտացունեն. անթիներու մէջ դնելէն յետոյ ցրտացուցիչ բաղադրութեան մը սպիտակութեամբ կը սառեցունեն: Յատուկ պատրաստուած սակաւներու մէջ կը զեակելն սառոյցն եւ կէս աս կէս սովորական կաթ կ'աւելցունեն վրան: Մինչեւ 26 օր անաղարտ կը մնայ այսպէս պատրաստուած կաթն:

Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն
ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳՍՅԻ



Ք Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

ՅՈՎ ՀԱՆՆԷՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 2)

Այս պատճառները բաւական սեպելով, կէս մը խոնարհութեամբ եւ կէս մը խոհեմութեամբ, Օգոստինոս միտքը կը դնէ որ հանդստեան օրերուն սպասելով՝ իւր սովորական զբաղմունքները քանի մ'օր ալ առաջ տանիւ Այսպիսի զգուշութիւններով ալ իւր փախուստը լռելեայն գլուխ հանելը զիւրին չէր. երկու տարի եղած է որ Միլանու մէջ վարպետութիւն կ'ընէ մեծ յաջողութեամբ. հանճարը, սիրտը, պերճախօսութիւնը աչխարհածանօթ եղած են. աւելցընենք նաեւ այն ժամանակին ծուռ դաղափարներուն յարմարիչն, որն որ բնականապէս մեծ ազդեցութիւն ունեցած է հրաւիրելու բոլորաբը սրտապինդ մտերմութիւններ : Բայց ափսո՛ս որ երիտասարդ աշակերտաց իւր սիրտն եւ աշխուժութիւնը նուիրելով՝ քաջառողջութիւնն ալ իրենց համար զոհած էր. կուրծքը կրակի պէս կ'այրէր. հիւանդ կոկորդը տկար ձայն մը հազիւ կուտար. եւ զինքը լսողներն ալ կը հասկնային թէ այսպիսի եռանդոտ երիտասարդ պատանի մը, չէր կրնար շարունակել երկար ատեն իւր ճարտասանական դասերը :

Առաջին անգամ որ Օգոստինոս այն դժնդակ անհանդստութեան հետեւանքներուն վրայ մտածած էր՝ աչքերուն արցունքը չէր կրցած զսպել. Բայց հիմա որ մի միայն զԱստուած կը սիրէ եւ առանձնութիւն կ'երազէ, ուրախութեամբ կ'ընդունի այն արգարացի պատճառանքը. անանկով՝ առանց խոստովանելու իւր հրաժարականը տալուն բուն պատճառն, իւր վատառողջութիւնը միայն վրայ բերելով, կրնար զիւրաւ իւր նպատակին հասնիլ :

Ուրիշ արգելք մ'ալ կրնար խախտնել իւր խորհրդոյն զոր-

ծաղրութիւնը, Օգոստինոս զրամական միջոց չունէր . իւր եւ մօրն ապրուստը՝ ճարտասանութեան եւ այլ ուսմանց դասատուութեամբը կը ճարէր. բայց այս արդելքն ալ զիւրութեամբ վերցուեցաւ. իւր առատաձեռն եւ ազնուասիրտ բարեկամը Միլանու մէջ է. եւ շատ անգամ Հռոմանիանոս ինքնայօժար եկած եւ առաջարկած է Օգոստինոսին՝ որ՝ երբ ուզելու ըլլայ առանձնանալ, պատրաստ է միշտ հասնելու իրեն օգնութեանս. եւ այս առթիւ Օգոստինոս քանի մ'ամիս վերջը զրամ է իրեն հետեւեալ սողերը. «Դուն որ, ո՛վ ազնուասիրտ բարեկամ, արդէն իմ առաջին ուսմանցս օրօրոցին՝ կամ լաւ եւս ըսեմ՝ բոյնին մէջ խնամած եւ պաշտպանած ես զիս, եւ ետքն ալ ես երբոր թըռչըտելու սկսեր էի դարձեալ օգնութեանս հասած ես, հիմա նորէն կը վայելեմ քու բարեբարութեանդ պտուղը . այս՝ այսօրուան հանդատութիւնս քեզի պարտական եմ. թէ որ այսօր կը հանդչիմ ամէն աշխարհային հողերէ ազատ, թէ որ անխռով եւ ամփոփ մտքով ճշմարտութեան կրնամ պարապիլ, տարակոյս չկայ որ դուն ես զիսաւոր պատճառը: Օր մը երբոր քեզի սըրտին անձկութիւնները յայտնելով՝ հասկըցուցի որ ինծի համար երջանիկ կեանքը՝ առանձին տեղ մը քաշուած՝ իմաստութեան պարապիլն էր, բայց մօրս եւ որդւոյս ապրուստը հողալու զրթուարութիւնը արգելք էր կատարելու բաղձանքս, զուն այն ժամանակ, ո՛վ Հռոմանիանոս, սրտիդ փափկութիւնը ցոյց տալով, խոստացար ինծի ոչ միայն իմ առանձնութիւնս, այլ նաեւ քու ընկերակցութիւնդ:»

Օգոստինոս այս կողմանէ նաեւ մտմտուք չունենալով, Հռոմանիանոսի առատաձեռնութեան վրայ վստահելով, եւ կարօտած առանձնութիւնը քիչ ատենէն ձեռք ձգելու յուսով, կը շարունակէ եւ կ'աւարտէ ճարտասանութեան ընթացքը: Բայց այն քսան օրն իրեն համար դար մը երեւցաւ, վասն զի հիմա առաջուան ախորժակը չէր զգար. խելքը միտքն ուրիշ տեղ եւ ուրիշ բաներու վրայ կը շրջէր. իրիկունը յոգնած դողրած տուն դարձածին պէս, մէկ հատիկ մխիթարութիւնը դուռը կղպել եւ մօրը հետ Աստուծոյ իւր վրայ գործած սքանչելեացը վրայ խօսակցիլն էր:

Հանդատեան օրերը սկսելուն պէս, սրբունի Մոնիղա Օգոստինոսի հետ դեղ կ'ելլայ. ինքն ալ կ'ըզգար առանձնանալու կարօտութիւնը. ժամ մը տուաջ կ'ուզէր ականալ կասարեալ այլուկերպութեան գործողութիւնն, որն որ արդէն սկսած էր իւր

որդւոյն հողւոյն մէջ քսան օրուքնէ ի վեր եւ հոն պիտի կըն-
քուէր:

Վերջո՞ւնտո՞ւ՝ բարեկամ Օգոստինոսի եւ դրոյ աշակերտ-
ներէն մին, տեղեակ ըլլալով իւր ուսուցչին գաղտնի դիտաւո-
րութեան, իւր գեղի տունը կ'առաջարկէ իրենց. Մոնիզա սիրով
կ'ընդունի, եւ սեպտեմբեր տասնըվեցին կամ տասնուեօթնին,
386 տարւոյն, կ'երթայ կը հաստատուի հոն իւր որդւոյն հետ:

Սրբուհոյն ընակած տան ճիշդ տեղը այսօր չգիտցուիր .
բայց տան գրեթէ կատարեալ նկարագրութիւնը եւ ընդհանուր
երկրին դիրքն՝ ուր այն տունը շինուած էր, քաջ ծանօթ է մեզի:
Այն ընդարձակ եւ զուարճատեսիլ գերդաստաններէն մին՝ ինչ-
պէս կ'ախորժէին Հռովմայեցիք. լայնատարած սրահներ, կամա-
րազարգ գուլթիներ, բաղանիք, գրքատուն, պատշգամներ, եւ
տան բոլորաիքը՝ գեղեցիկ եւ հովանաւոր ծառերով զարդար-
ուած, օրը՝ լոյսը շատ առաւ, մէկ խօսքով զուարճալի եւ հան-
գիստ ընակարան մը: Տան առջին ծառերով ցանկած վայելչա-
զալար մարգագետին մը՝ պաշտպանուած ըլլալով արեւուն կի-
զիչ ճառագայթներէն, կը հրաւիրէր զմարդ ձեմելու, խօսակցե-
լու կամ կարդալու: Մարգագետնոյն մէկ անկիւնն ակառօթուտ
հեղեղ մը կը պատէր՝ կ'անցնէր, եւ որն որ տարւոյն մէկ մասը
չոր՝ բայց ձիւներու հալելու եղանակին եւ աշնանային անձրեւ-
ներու ժամանակ սաստիկ կ'ուռէր, եւ ջրոյ միակերպ աղմուկը
կը խռովէր ձորին հանդարտութիւնը: Լուսամուտներէն եւ պա-
տըշգամներէն մարդուս աչքը բաւական ընդարձակ՝ խողաղ եւ
հանդիստ տեսարան մը կը նկատէ. իսկ հորիզոնը՝ բարձր լեռ-
ներով չրջապատած, բնականապէս նայուածքը դէպ ի երկինք
կը հրաւիրէ . այն լեռներն Ալպեանց եւ Ապենինեանց առաջին
օղակներն են, որոնց մէջ՝ իբրեւ ընդարձակ չրջանակի մը մէջ,
կը նշմարուին մարգագետիններ, այգիներ, արտեր, ծառազարգ
բլուրներ, լճեր, որոնց կապուտագոյն ջրերը կը փալիլին արեւ-
ու ճառագայթներէն. եւ այս տեսարանը մեծ նմանութիւն մը
ունի Զուիցերլանդի դալարագեղ երկրին. այս զանազանութեամբ
որ հոս Իտալիոյ Ղերմադին կլիմային տակ գոյները խստիւ ներ-
կուած են: Տան դիրքը բարձր բլրոյ մը վրայ գտնուելով՝ հոն-
կից մարդս կրնար վայելել ըստ հաճոյս այն անզուգական տե-
սարանին վսեմութիւնն ու լուսութիւնը:

Ամարուան եղանակն անցնելու վրայ է, աշնանային արեւն
իւր Ղերմիկ ճառագայթները կը ձգէ դաշտերու վրայ, ծառերը

տակաւին մերկացած չեն, բայց սկսած են՝ հազուիչ այն կարմ-
բաղոյն եւ զեղնաղոյն վերարկուն, որով բնոգհանուր տեսարանը՝
սեպտեմբեր ամսոյ մէջ անսովոր շքեղութիւն մը կը ստանայ .
կարծես թէ բնութիւնն խտտաղոյն եւ փխուր հագուստներ հաղ-
ուելով, իւր մերձակայ մահուան պատրաստութիւնը կը տես-
նայ: Երբեմն հողին այնպիսի վիճակի մը մէջ կը զտնուի որ մեծ
հաճութիւն մը կը զգայ այնպիսի բնութեան զիմաց: Աւստի
սոցնօրինակ պարագաներու մէջ՝ երանաւէտն Մոնիգա կը տանի
իւր Օգոստինոսն այն զուարթ խաղաղ երկիրը. թէ մայրն եւ
թէ որդին իրենց ուրախութիւնն եւ հրճուանքն աշխարհքէ ծած-
կելու համար, եւ իրենց սիրաը սուրբ Մկրտութեան հանդիսին
պատրաստելու զիտմամբ, հոն կը պատսպարին: Քանի մը երբ-
տասարդ պատանիներ կ'ընկերանան իրենց, որոնք կամ ալգա-
կանութեամբ, կամ սիզբանց՝ կամ տառապանաց եւ կրից հա-
մակերպութեան համար Օգոստինոսէն չեն կրնար բաժնուիլ .
զրեթէ ամենքն ալ իրեն պէս կը նշմարեն մի եւ նոյն հաւատոյ
զեղեցկատեսիլ արշալոյսը, մի եւ նոյն մթութեանց մէջէն ծա-
ղելով:

(Շարայարեյի)

The first of these was the establishment of the first public school in the city, in 1630. This was the first of a long line of schools that have since been established in the city, and which have played a vital role in the education of the people of Boston. The second was the establishment of the first public library in the city, in 1630. This was the first of a long line of libraries that have since been established in the city, and which have played a vital role in the education of the people of Boston. The third was the establishment of the first public hospital in the city, in 1630. This was the first of a long line of hospitals that have since been established in the city, and which have played a vital role in the health care of the people of Boston.

ՊՍՏԿԵՐ տասն ե. հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
կ. Պօլսոյ համար 40 դահեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
ըղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշրաքանցիւր թիւ 2 դահեկան

ՊՍՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եւշիլ փողոց
Թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ քերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر